



## ANAHIT. REVUE ARMÉNIENNE TRIMESTRIELLE

ԺԱ. ՏԱՐԻ, ԹԻՒ 4

ՆԱՐ ՇՐՋԱՆ

ԱՊՐԻԼ-ՄՅՈՒ-ԶՈՒՆԻՍ 1940

### ԽՕՍՔ Ի ՀԱՆԳԻՍ ՀԱՃԸՆԻ ՆԱՀԱՏԱԿԱՑ

1920 ՆՅԵՄԲԵՐ 21

Սեւաթոյր ու սպասարշակ մահաբեմը կը թելադրէ կրկնել անմահն եղիչի խօսքը, «մահ իմացեալ անմահութիւն է, մահ ո՞չ իմացեալ մահ է»։ սուրբ նպատակի մը համար եւ գիտակից մահուամբ մեռնիլ անմահութիւն է, իսկ աննպատակ եւ յափառակցաբար մեռնիլ, անյիշատակ եւ յափառնակն կորուս։

Մեծ տեսանոլին նման չեմ տեսներ երկինքն ինոնզ հրեշտակը մեծաւ զօրութեամբ, որուն փառողք բովանդակ աշխարհ կը լուսաւորուի. չեմ լսեր անոր անեղ եւ աշխարհագրողորդ ձայնը, որով երբեմ ազաղակց Անկար Բարելան, անկար հաղաքն մեծ։ Սակայն մէկ հրեշտակի տեղ Հարիւրաւոր հրեշտակներ, աւելի կորովի եւ աւելի զօրաւոր, երկինքն չեկան, էքրանց բարձունքներն իշան կրակի ու արեան գետերէն անցնելով առ մեջ հասան, եւ աղաղակելով դուժեցին։ Անկար Հանրէն։ Ան-

կա Աստուածակերտ անառիկ թերդը, անկաւ առիւներու գարաւոր բոյնը։ Այս անակնկալ թօթը ամէն Հայու սիրտը սէւ պատանքով պատանքեց, ցամքած աչքեր աղքերացան եւ հազիւ սպիտացած վէրքեր աւելի խոր բացուեցան։ որովհետեւ հատարաւոր կեանքեր ընկնող քաղաքի աւերակներուն տակ թաղուեցան, հազարաւոր կեանքեր աղինախան թնամիկ սուրին ու գնդակին կեր ու ճարակ եղան։

«Անկար Բարելան մեծ» աստուածային գրէի խնդրութեան պատուհասով. «-լիհետեւ բնակարան, արգելարան եւ բոյն եղած էր դիւական կիրքերու, բարյական ապականութեանց բազմանասակ անօրէնութեանց. որովհետեւ ազգերը Բարելոնի պոնկութեան զինով արրեցան եւ երկիր բոլոր թագաւորները անոր հնա պոռնկեցան ու վաճառական անոր ճոխութեամբ յօրանալով մեծացան։ Ռաստի

իր ինկաւ Բարեկոն, սրկնային բոլոր հոգինեն-  
ըր երգեցին. «Ալլէլուխ, փրկութիւն, փառք,  
պատի և զօրութիւն Աստուծոյ, որ աշմարի-  
ու արդար գատասաւով զատեց անօրէնու-  
թեան քաղաքը եւ իր ծառայից արեան լուէդը  
լուէդը: Անկաւ ծովերու իշխող արեան քաղա-  
քը. Ալլէլուխ:

Խաճը՝ անկաւ Հաճըն, ո՞վ Տէր. Հաճըն ո՞չ  
Բարեկոն եւ ո՞չ արեան քաղաք էր. չունէր  
պատնկութեան զինի, չը կային անոր մէջ ձո-  
խութեամբ յօրացեալ ու յափրտցեալ Հարլո-  
տահարող մէծատուներ ու հարաբախ գածա-  
ռականներ. վանագի շունէր ոսկի, արծաթ,  
պատուական ափունք, մարդարիստ, ծիրանի,  
ոսկեթել, որդան. Ծոնէր հոյակապ պալատ-  
ներ ամենապդի ինհէկեններով եւ աղնի ին-  
դերով բուրուսաւշած փղոսկրեայ ու կէնա  
մէծագին անօթներով զարգարուած, այլ սա-  
կասպէտ, պարկեստ, ուշիմ, աշխատասէր,  
կէս քաղքէնի, կէս շինական տարազով ժողո-  
վորդի մը անշուռք բնակավայրն էր, արքասա-  
րեր դաշտերէն եւ զալարաւէտ Հովիտներէն  
Նորիներու պէտքուած՝ դարերի կատաշ էր  
բարձրաբեր իրանց ապառաժուու ու պայտեր  
կողերուն, կ'ապէր քրտինքով եւ տաժանքով.  
Պազրէր Հայրենի սուրբ Հաւատորի եւ գո-  
չունակ ու փառարանող հոգիով. մեծաւ մա-  
սամար հովիտներ, աւելի արդար եւ անմեղ քան  
Էթիզէմի հովիտները: Այսպիսի եւ այսքան  
բարերարոյ, խաղաղասէր ժողովրդի մը Հա-  
մար ինչո՞ւ այսան գաննազո՞րն բաժակ, ո՞վ  
Տէր, զանազո՞րն քան զամակի Խթօնմանիի,  
որունի ի տօն աստուածան մարմնով պահ  
մը դորացի, արեան կայլակներ հուսացան լու-  
սակաթ ճակատէդ եւ աղօթեցիր ու աղերսե-  
ցիր. «Ճայլ, անցա՛ քրածակս զայ յիթէն. հո-  
գիս յօժաք է, քայլ մարմինս տկաք»: Միթէ  
Հաճնցոց մարմինը աւելի՞ զօրաւոր էր:

Երկիրքին սպասուած պատասխանը ամէն  
Հայ իր սրտ խորերէն պէտք է լսէ իրեւ աստ-  
ուածային ճայի ևս պատուած: Քեթուէչէմի հո-  
վիները Հրէից նոր Արքային Ծնունդը աւեսող  
Հրեշտակները տեսան եւ գառնուկներ նուէր  
տարին: Հաճնցից Հայրենիքի պատութիւնը,  
Հայուն զարերով բռնաբարուած պատոյն եւ  
իր իրաւունքի ձերբազատումը աւետող հրեշ-

տակը տեսան, մեծ, անհամեմատ մէջ պատա-  
րազ պատրաստեցին: Ուխտեցին իրենց կիսան-  
ցով եւ արինուիզ պաշտպանել աստուածամէիր  
պատութիւնը: Ուխտեցին եւ Հաւատարիմ մը  
նացին: Ութ ամիսներ առանց արտաքին օդ-  
ութեան, կիսակուտա ու կիսամերկ դիմագրե-  
ցին արիւնախում թշնամին յորգանոս հոսանք-  
ներուն զերացարհէկ կորովով, մերթ պար-  
տասեալ կամ պարտեալ, յանախ յաղթական:

Վերջապէս հասաւ փառքի ու անմահանա-  
լու ժամը, ողջակիցեցան Հայրենիքի պատու-  
թեան նուշական սեղանին վարս, ողջակէց ա-  
նուշաբայրը քան զպաւարագն Արէիլ, նուիրումն  
հանգունատիպ նուիրման Աւարյայի: Հազարա-  
ւորներու արեան խնկաւտ ֆուկիս ժուառա-  
ցաւ, բարձրացաւ մինչեւ յերկինս եւ Ասուուած  
խանգակաթ սիրով ընդունեցաւ իրեւ զիս-  
ուուն հաճոյական պատարագ: Հրէշտակները  
յերկինս տեսնելով Հազարաւոր նահատակաց  
հողիները իրեւ զերամ աղանեաց թռուցալ  
ձագախոն, պակուցեալ եւ Հայեցալ երգեցին  
«Ալլէլուխ», եւ մենք ձախակինք պրտաքե,  
Ալէլուխ, փրկութին, փառք, պատի եւ զո-  
րութիւնն Ասուուուոյ, միը եթող զաւակ Հան-  
նըյա:

Հաճըն շինկաւ, Հաճըն անմահացաւ. որով-  
հետեւ չեզաւ «իրեւ զԱղոդու եւ զԳոմոր»:  
որովհետեւ Ասուուած պահեց մէծաւ մասամր  
պատերազմիկ ապիւծները, որ պազալայ Հա-  
ճնցիներուն հայրեկ եւ ապազալայ Հաճնի  
հիմնարկուե եւ ճարտարապետը պիտի ըլլան.  
պիտի վերացինն աելլի շըդդ եւ աելլի հոյա-  
կապ: Անհաւուած ըլլանք, այլ հաւատացեալ,  
չը մկուպակրենք Ասուուոյ զէմ, թէ մողցած  
է զմեզ, թէ չը տեսներ մէր տառապանիները.  
Հասցեր, ծերացեր ու կուրցացեր է լսելու չափ  
ամբարշտողներ եղան, սակայն ո՞վ պառչոր-  
դեց այդ օրհնութեան ճիւը անկուն ճանա-  
պարներէ, անմատչելի լիններէ, ինորափիւ-  
սովիններէ, մարդահեղձ մօրատներէ եւ չամ-  
րտուններէ, եւ որվանդակ ճանապարհին զի-  
րենք չը ճագապատու անիծեալ փուչ ու տառասակ-  
ներէն: Սովուս իրենց հետ չէր: Տասենակ օ-  
րեն ո՞վ կ'իրակրեց. յերկինց մանանայի տեղ  
զուգակներ կը թափէին: Տովային հոտմէր լո-  
րամարդի չը տեղացին: Հարցուցչէ՛ք իրենց,

Հաճընցիներուն. պիտի պատասխանեն խորունկ ու կենդանի հասաւորվ. — ԱՄՏԸՆԻԱՅՄ: Ուրեմն բեկեալ սրտով կրկնենք Եռնան Ռակերանի հետ, «Փառք քեզ Աստուած, փա՛ոց քեզ յաղաղս ամենայնի, Ծէր, փառ՝ ք քեր»: ուրովինեաւ Հաճրն իբրև զՄոդոմ եւ զԳոմոր շանդաւակեցիր:

Սուր, արտասութ, կոծ եւ կակիծ մեղ համար բնականոն վիճակ մը եղած է. պահանձուն պատարագ, աղօթք, խունկ ու վալափարշամ պակնենք՝ մեր աժան եւ զիւրաքանոյց պարտաւորութիւնը եղած են: Մակայն ունինք չառ աւելի նուրիական պարտաւորութիւն. Եթէ առ այն զաղ ու անտարեր մնաք, Աստուած աստուակպէս պիտի կշտաբէր զին՝ «Ցո՛րշափ սրտերնիդ քարացաել եւ անզամ է», ցո՛րշափ ձեռքերիդ կարկամած են կծկուած է, ցո՛րշափ ձեր հոգիները նահատակաց մնացրդներու հոգիներուն հետ չեն գիրկնդիմանուիր, եւ ցո՛րշափ ձեր զիւրութիւնները, հանդիսաց եւ կեանըը եղայրաբարք չէք բաժինը Հաճրնի վերապրողներուն հետ, ձեր սպահադնեները, աղօթքը, խունկն ու մոժը եւ ասաները անհանուն են ինձ:

Բովանդակ Ալգը ու դուք Աստանցիք, Հաճուն ինքնապաշտպանութեան համար զոհողութիւններ ըրիք, հիմա աւելի մեծ զոհողութեան կը հաւելիքմ. Հաճրնի վերաշնութեան զոհողութեան: Պէտք է միխթարուած պահենք եւ ապրեցնենք Հաճընի վերապրողները. Հացի պատառներու եւ զգեստի նոր կառ չին կոտրներու հրաւեր չէ, որովհետեւ նոքա մուրացիկներ չեն, նոքա Հայրենիքի հարազաները եւ Հերոսներն են: Մեր լաւագոյնիր պէտք է տանք. որովհետեւ մի՛ ցաւիք, Եթէ շում, նոքա մեզմէ լաւագոյններ են: Վատանի

պահուան, մեղմէ շատերը որ Կիլիկիայով կ'երդնուին, յարքինութեան եւ ի քուն Կիլիկիա կ'երգին, ուրացան Կիլիկիան եւ իրենց հանդիսանուածութիւնը այլուր վնասացին. Հաճընցիք չը զաւածանեցին Հայրենիքի սրոյն, կեղծ չէր իրենց զերը այլ աստուածացային, կեղծ չէր իրենց զերը այլ աստուածացային. «Ան զմարդիկ աներկիւզ առնէ իրերւ զանմարմին զօրս հրեշտակաց»: Հաճընցիք այս սիրով զինուած հրեշտակակերպ պատերազմեցան մինչեւ ողջակիզումի օրը:

Կատարենք պարտերնիս, որպէսզի նահատակաց հոգիները ուրախանան յերկինս, եւ անթաղ սուրբ նյամաները հանդչին յերկրի. որպէսզի մշտամուռնջ եւ խնկանուէր մաղթանօք արաշէն վկասուած, որ պահպանէ տարաբախ Կիլիկիան նոր ու չարաբաստիկ աշէտնէրէ, պահէ պահպանէ Հայրենիքը եւ Հաճրապնութիւնը՝ աշխարհին չոր ծագերին սպանացող վտանգներէն: Եթէ սուոյդ են հասած լուրերը, այժմ իսկ հայութեան սիրտը, եւ միւռեթեան կերպոնց, Ս. Էջմիածին օրհասի երկանց մէջ է: Մերունազարդ Հայրապետը իր սուրբ ուրացուն հետ միասին Մալր-Տանարին մէջ ծնկաչուն եւ բազկատարած կ'աղօթեն. «Հայր, անց զրածակս զայս ի մէնչ»:

Ալօթենք եւ մենք, որպէսզի Աստուած մեր գարաւոր սուլզն ու խաչկրութիւնը բաւական համարելիմ՝ վերցնէ մեր եկեղեցիներն սուզի բնենքն ու զամբաները, եւ անոնց տեղ հաստատի յարութեան լուսաշող գերեզմաններ՝ հրեշտակներէ հովանաւորուած, որպէսզի երբ մեր սիրելինները եւ նահատակները վնասանք, աւետեն մեզ «Զի՞ խնդիրք զկենալավ»:

ԱՄԱՅԱԿ Բ. ԿԹՂ. ԿԻԼԻԿԻՈՑ